

«ԱԱ.ՍՈՒԵՑԻ ԴԱԼԻ ԹՐԱՎ» Ի ՅԱՅՑՆԱԲԵՐՄԱՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ*

Աւելի քան 110 տարի անցած է այն օրէն, երբ հայ բանագիտութեան ռահվարայ Գարեղին եպս . Սրուանձտեանց Երեւան հանեց հայ աղջային դիւցազնավէպը՝ «Աստունցի Դաւիթ»։ Դիւցազնավէպի պատումներու հաւաքման երախտաշատ աշխատանքին զուգահեռ, որ այսօր կը չարունակուի մեծ թափով Մայր Հայրենիքի մէջ, ոչ պակաս նշանակութիւն ունին այդ վիթխարի նիւթի ուսումնասիրութիւնն ու պատշաճ մէկնաբանութիւնը, ինչպէս եւ թարգմանական աշխատանք :

Թէեւ վերջին տարիներուն, ինչպէս կը յայտնէ ՀԱՅՆ Գիտութիւններու Ակադեմիայի Մ . Սրբեանի անուան դրականութեան հիմնարկի տնօրին, ակադ. Եղուարդ Զրբաշեան, «Քժքամիտարար», 30ական թուականներին հայկական հերոսական էպոսի 1000ամեակի տօնակատարութեան առթիւ կատարուած մեծ աշխատանքից յետոյ՝ հայ էպոսագիտութիւնը չզարգացաւ այն ծաւալով եւ խորութեամբ, որոնք անհրաժեշտ են համաշխարհային նշանակութիւն ունեցող մի այդպիսի սի ստեղծագործութեան հետագայ ուսումնասիրութեան եւ պրապանանդման համարը¹, այնուամենայնիւ հետազոտական հարցերը կը թուին լուծուած ըլլալ կարեւոր տոկոսով մը :

Բայց կան տակաւին շարք մը ինքիրներ, որոնք հպանցիկ կերպով չօշակուած են կամ բնաւ ուշադրութեան չեն արժանացած : Մեր յօդուածը պիտի անդրադառնայ այդ խորհրներին մէկուն :

Կարգանք «Գրոց-ըրոց»ի մէջ Սրուանձտեանցի կողմէ «Դաւիթ Աստունցի կամ Մհերի դուռ» պատումին կցուած յառաջարանին առաջին պարբերութիւնը .

*) Ներկայ ուսումնասիրութիւնը մեր նոր նոր բանակը Վարդան Մատթէոսեանի անդքանիկ աշխատառութիւններին ըլլալով՝ սիրով կը հաստիսկանք, վստահութիւնն ունեալով՝ որ ապագային պիտի կատարէ նորանոր նոււաճումներ՝ ի նախատ հանապետութեան եւ մշակութիւն (ԽՄԲ-):

1. «Դաւիթ Թերթ», Երեւան, 23 Մարտ 1984:

«Մինչեւ ցաստ ինչ որ գլուխի անոնց եւ ոչ ստուերադիրն ունեմ, այլ որքան միտքա առաջնորդեց, յեշեցի եւ գլուխի: Այժմ իբրև բռն նիւթ այս գրքոյի սկիտի կցորդեմ Դաւիթ Սասունցի կամ Մհերի դուռ վէպը, զոր երեք տարի հետամուս եղայ ձեռք բերելու եւ ոչ ոք դտայ որ ամբողջապէս գիտենար մինչեւ 1873 Յունիս ամսոյն՝ Մըյ դաշտի Առնիստ գեղի երեսփոխան Պ. Կրպոն ներկայացաւ ինձ Արօտ. Օհան վարդապետի միջոցաւ: Սա կը պատմէր թէ իւր վարպետը շատ ընդարձակն գիտէր այս պատմութեան, եւ թէ մէջ ընդ մէջ շատ տեղեր ոտանաւոր խաղեր կային, որ ձայնով կ'երգէր: Թէ՝ այդ վարպետը երկու վլուկ աշակերտ ունէր, որոնք շատ կատարեալ սորված էին, եւ թէ ինքն՝ բաւարկան ժամանակ պատմած չլինելով, շատ կը տորները մոռացած էր: Այսուսամենայնիւ երեք օր զինքը պահեցի, ինողեցի, պատուեցի, պարզեւարտեցի, եւ նա ինքոյնը կազդուրելով, արատրաստելով, պատմեց քերանացի, զոր իրեն բարբառով՝ ի գիր անցուցի: Պատմիչի լեզուին մէջ բաղդէջնուց բառեր կամ գործածուած. պատճառն այն է որ պատմիչին գեղը թէպէտ Մշոյ կը պատկանի, բայց Բաղիշոյ մօտակայ է. ընդհանրապէս Խոյթայ եւ Զուխուրայ գեղերու հայոց լեզուն այս տիպն ունի»²:

Վերընթերուունք հետեւեալ տողը. «... երեք տարի հետամուս եղայ ձեռք բերելու եւ ոչ ոք գտայ որ ամբողջապէս գիտենար»:

Հարցումը, զոր ոչ ոք ըրած է նախապէս³, բնականօրէն կը բիսի. — Ի՞նչպէս իմացաւ Գարեգին Սրուանձտեանց «Սասունցի Դաւիթ»ի գոյութեանը մասին:

Հետաքրքրական է, որ բազմաթիւ ուսումնասիրողներ մէջբերած են վերը տրուած պարբերութիւնը եւ երեք ուշ չեն դարձուցած անոր առաջին երեք-չորս տողերուն: Գուցէ պատճառով ըլլայ այն իրողութիւնը, որ անոնք չէին զբաղեր Սրուանձտեանցի կենսադրականով, այլ միայն դիւցազնապէսպին վերաբերող անոր դործունէութեամբ:

Այսպէս, հանգուցեալ բանասէր, աղքաղորագիշտ եւ բանահաւաք Արամ Ղանալանեան, Սրուանձտեանցի «Երկեր»ու իր մանրակրկիտ յառաջաբանին մէջ, առաջին պատումի յայտնաբերման մասին կը դրէ.

«Հայ մշակոյթի դարաւոր պատմութեան մէջ կատարուած մեծագոյն յայտնագործումներից մէկն էր դա, որի համար մենք պարտական ենք Գ. Սրուանձտեանցի տարիների ուշադիր հետամտումներին եւ գործադրած անձանձիր ջանքերին»⁴:

2. ՄՐՈՒԱՆՁՆԱՆՑ, ԳԱՐԵԴԻՆ, Նրկեր, Հռ. Ա., Երեւան, 1978, 84-85:

3. Բացառութիւն կը կազմէ հայրենի բնահասաք եւ բանագիշտ Դրիգուոր Գրիգորեան, որուանդ կանդասառանանք քիչ անդին:

4. ՄՐՈՒԱՆՁՆԱՆՑ, Նշ. աղյու, 12: Այս եւ յետագայ բոլոր ընդդումները մերն են:

Բայց ի՞նչն էր որ ծայր տուաւ այդ «հետամտումներին» :

Ի հարկէ, Սրուանձտեամց գուշակ չէր, որ իմանար թէ տեղ մը «Սաստունցի Դաւիթ» անունով դիւցաղնապիշապ մը կը ազասէր իրեն։ Ընդունինք ուրեմն, որ ականաւոր բանահաւատքը օժանդակ աղքիւրէ մը քաղած էր իր տեղեկութիւնները անոր գոյութեան մասին։ Որովհետեւ իր «հետամուտ» ըլլալը կ'ակնարկէ «Սաստունցի Դաւիթ»ին և ոչ թէ բանահիւսական նիւթերուն առկասարակ :

Հոր կը ծագի երկրորդ հարցումը. ի՞նչ տեսակի աղքիւր էր, բերանացի՞ թէ դրաւոր :

Քննարկինք նախ գրաւոր աղրիւրի հաւանականութիւնը :

Առաջին գրաւոր ադրբերները, որքան որ յայտնի է, փորթուկալցի ճանապարհորդներ Անտոնիոյ Թենրիյորոյի եւ Մեստրի Աֆոնսոյի վկայութիւններն են, որոնց տւղեգրութիւնները միայն վերջերս մը տան գիտական շրջանառութեան մէջ⁵։ Եթու դարու այդ գործերը, գին փորթուկամբէնով գոյուած, անմատչելի հին անշուշոյ հայ իրականութեան։ Երկրորդ վկայութիւնը, չափազանց կցկոուր, կը բերէ Հ. Ղուկաս Խնձիճեան, որ կ'անդրադառնայ կաղզուան գաւառի «Խանտուտի ձոր»ին եւ «Խանտուտի բերդ»ին, գրելով։ «Է բերդ համանուն ձորավայրի, որը այսպէս կրչեցեալ ասեն յանուն բեռ թագաւորի ուրուք ի մերոց՝ որ բնակեցաւ ատէն, զորոյ պատմութիւն նման պատմութեան Տիգրանուհեւոյ յօդենն»⁶։

«Սաստունցի Դաւիթ»ին բոլորովին անծանօթ բանասէրը, կարդալով այս քանի մը սորելիրը, կրնա՞յ որեւէ նորակացութեան յանգիլ դիւցաղնապիշապի մը կամ մեծածաւալ ստեղծաբործութեան մը առջեւ դտնուելու ուղղութեամբ։ Անոնցմէ կարելի է հետեւցնել, առաւելագոյնը, որ գոյութիւնն ունի Տիգրանուհեւի - քոյլը Տիգրան Երուանդեանի - պատմութեան յար եւ նման զրոյց մը կամ աւանդութիւն մը։

Այս խօսքը, ուրեմն, վճռական նշանակութիւն մը չէր ներկայացներ։ Ընթերցողը, գատելով երեւոյթներէն, կրնար մտածել՝ աւանդութիւնն մը եւս ...։

Մենք կրնանք տարրեր արժէք բնծայել անոր եւ նոյնիսկ դերադնահատել, որովհետեւ 100 տարի ետք կը խօսինք, երբ արդէն իրազեկ ենք ամբողջ դիւցաղնապիշապին եւ պլատենք Խանութիւն դերն ու

5. Տե՛ս R. GULBENKIAN et H. BERBERIAN, La légende de David de Sassoun d'après deux voyageurs portugais du XVI^e siècle, «Revue des Etudes Arméniennes» (nouvelle serie), VIII, 1971, 175-187։ Նոյնը՝ բացառապետություն, Ռ. Կիրակոսինսկին, Հայ-պարուսազարդության յարաքերութիմներ, Երեւան, 1986, 231-245։

6. Խնձիճեան Հ. Ղուկաս, Աշխարհագրութիւմ չորից մասամբ աշխարի, Հու. Ա., Վենետիկ, 1806, 121 (աբ՛ս Մ. Աբեղևին, Երկիր, Հու. Ա., Երեւան, 1986, 325)։

Նշանակութիւնը անոր ընթացքին մէջ : Ի՞նչ գիտնաբ ինձինեանի ընթերցողը՝ Ամանդութիւնը ինքնութեան մասին :

Ուրեմ, չենք կրնար յայտարարել թէ այս, «Սրուանձտեանցին յայտնի միակ գրաւոր տեղեկութիւնը»⁷, զայն առաջնորդեց ուղիղ ճամբով, որովհետեւ ան յատակօղէն չէր բացայատեր դիւցազնավէպի մը զոյութիւնը⁸:

Կ'արժէ նշել, որ ասիկա միակ վկայութիւնը չէր . աւելի ուղղակի տեղեկութիւն մը կը քերէ Հ . Ներսէս Սարդիսեան, տեղեկութիւն՝ որ առհասարակ անտեսուած է⁹ եւ կը վերաբերի Խլաթի շրջանին.

«Եւ են դոքա առ հասարակ Թիւրպէք մեծամեծք այլ եւ այլ ձեւուք, ոմանց բոլորչի եւ ոմանց բազմանկիւնի ուղղաբերձ ամբարձեալ, եւ սրածայր գմբէթիւն աւարտուալ, ոմն պատուհանս լայնաբացս ունելով շուրջանակի մարդաշափ բարձրութեամբ՝ ի գետնոյ ՚ի վեր եւ դուռն հաւասար գետնոյ, եւ ոմն անպատուհան միով դրամք եւեթ յօրինեալ : Տաճիկ արձանադրոք են՝ ՚ի նոսա . են արք երեւելիք՝ որ կամ քաջութեամբ անուտանի եղեն եւ անկան ՚ի մարտի թշնամեաց, կամ կուսակալութեամբ տիրապետեալ երկրին, եւ կամ ըստ կրօնից նոյցա անուտանի եղեն յուսումուն եւ ՚ի չէյխութեան : Չորք ի դոցանէ մօտ ՚ի ծովակն են . յորոց զմին կոչեն Հասան վաստիշահ . եւ առ նովաւ երկրորդն՝ գերեզման կնոջ նորա, առ որ պատկառանօք մերձ լինին եւ չհային ընդ պատուհանն ՚ի ներքք վասն պարկեշտութեան . իսկ միւս երկուքն եւս բացատ ՚ի միմեանց եւ անպահապանք . եւ այլք վերոյ յոյժ քան զնոսա աւելի քան դուստ առաւել պատուաւոր համարեալք : Առ նոքօք է եւ գերեզմանոց հարուստ տարածութեամբ առ հասարակ Տաճկաց, ՚ի հնոց ժամանակաց մնացեալ, ամեննեցուն արձանադիր տաճիկ կանդուն քարտաքք, անբան եւ անթիւ բազմութեամբ, զորս չէին կոչեն բնակիչք . եւ են դոքա առ հասարակ ըստ աւանդելոյ Հայ բնակչաց կոտորեալք ՚ի մարտի՝ զոր արարեալ է ասեն բազին Դաւիթ՝ ՚ի Սասեոյ ընդդեմ այլազեաց»¹⁰:

Ինչպէս կը տեսնուի, հոս բացէ ի բաց կը խօսուի Սասունէն և կածքաջ Դաւիթի մը մասին, որ յաղթանակ տարած է Խլաթի իր օտար-

7. Սասունի Դաւիթ, նոր պատումնեք, հաւաքեցին եւ հաստարակութեան պատրաստեցին Գրիգոր եւ ՎԱՀԱԳՆ Գրիգորի Անդրեևի թիւ, Երևան, 1977, 4: Յառաջաբանը Գ. Գրիգորեանին է արտաստուած է «Պատմաբանապիրական հանդէս»ն (թիւ 2, 1974, 31-46), առանց որեւէ փոփոխութեան :
8. Անշուշտ, բացառուած չէ որ Սրուանձտեամցի ուշացը թիւնէն վրիսած ՇԱՄ, ինձինանի վկայութիւնը, այլք այլ պատճառներով :
9. Միան Ս. Յարութիւնեանը կը վկայակոչ զայն (ան՛ Հայկական Սալինտական Համբագիտարամ, հու. 10, 1984, 195) :
10. ՍԱՐԴԻՍԵԱՆ Հ. ՆԵՐՍԵՍ, Տեղագրութիւմի ի Փոքր եւ ի Մեծ Հայս, Վենետիկ, 1864, 271:

աղջիկ թշնամիներում վլրայ: Բայց ո՞վ է այս Դաւիթը, և՞ր տարած է իր յաղթանակը. իրակա՞ն դէմք մըն է, թէ առասպելական: Այս բոլորի մասին որեւէ յատուկ բան չ'ըսեր Հ. Սարդիսեանի այլապէս թանկադին տեղեկութիւնը, եւ բնականարար Սրուանձտեանց ոչինչ կընար հետեւցնել անկէ, եթէ կարգացած ըլլար:

«Այսուհեանդեմ բուն հապոս դեռեւս գտնեւում էր անյայութեան մէջ. վկայութիւնը կար, բայց նրա մի պատում կամ պատում ի թէ-կուզ մի հատուած դեռեւս չկար: Այդ պատճառով էլ ահա XIX դարի կուզ 60-70ական թթ. հայ մտաւորականութեան առաջատար ներկայաց ցուցիչներից մէկը, որ շատ լաւ գիտէր ուստական եւ գերմանական բանահիւսաթիւնը, վճռեց թողնել գրաւոր աղբիւրները եւ էպոսը փնտուել ժողովրդական ներքնախաւորամ»¹¹:

Այս մարդը՝ Սրուանձտեանցը, հակառակ իր անհատական բացառիկ լընդունակութիւններում, դժուար թէ ծանօթ ըլլար գերմանաւ-կան եւ ուստական բանահիւսութեան: Նախ, որովհետեւ հայերէն լեզուով նիստեր չկային անոնց մասին: Երբ սեփական ժողովրդի բանահիւսութիւնը խանձարուէներու մէջ էր տակաւին, ու նոր արթընցած էր հետաքրքրութիւնը անոր հանդիպէ, անկարելի է որ այլ ժողովուրդներու բանահիւսութիւնը խանդավառուէր հայ ուսումնասիրութը՝ թարգմանութիւններ կատարելու աստիճան:

Միա կողմէ, չենք կարծեր որ Սրուանձտեանց ծանօթ ըլլար գերմաններէնին կամ ուսւերէնին¹²: Ինչպէս յայտնի է, արեւելահայ մըտաւորականութիւնն էր որ՝ Խաչատուրը Աբրովեանէն սկսեալ հետաքրքրուեցաւ գլխաւորաբար գերմանական ու ուստական մշակոյթով եւ յաճախեց գերմանական կամ ուստական համալսարանները: Արեւմըտահայ մտաւորականները, իրենց հերթին, շահագրգուած էին մասնաւորաբար Փրանսական եւ խոտական մշակոյթներով: Ասկէ գուրս, Սրուանձտեանց իր ուսումը ստացած էր Վայնկոյներու վարժարանին եւ Վարագայ վանքի Ժառանգաւորաց դպրոցին մէջ¹³: Ոչ Պոլիս եւ ոչ ալ Ծելոպա ուսում ստացած էին ան, եւ չենք կարծեր որ Վանի եկեղեցական վարժարանին մէջ ուսւերէն կամ գերմաններէն սորվեցնէին:

Աւելին. 1840ական թուականներուն էր որ կը սկսէր ուստական ժողովրդական գրականութեան ողբուածութիւնը եւ

11. Սասումցի Դաւիթ, նշ. աշխ. 5:

12. քիչպէս ժամանակի մը հետէ կը նշմարենք առաւել Ռուսաստանի հայ բանահիւրացիւնը այս ծառակը, ուր ժողովրդաբան կեսանքն նկարագիրը կ'ընձն. Հայաստանի տեղադրութիւնք, ուսմէկական մարքը եւ զանազան ծէսերը, վէպերը, ասածները, կը տպագրեն» (Սրուանձտեանց, թշ. աշխ., 31):

13. Ոչ մէկ կենսագիր կը յիշէ այս պարագան, ներառեալ Ա. Ղանականնեանը:

14. ՄՐՈՒԱՆՁՑՍՆՅԱՅ, թշ. աշխ., 8:

«պէտք է ընդդժել, որ 1841ին, երբ Բելինսկի գրեց իր ամենակարևոր յօդուածները ժողովրդական բանաստեղծութեան մասին, դեռ շատ քիչ ծանօթ էին ժողովրդական դիւցազներդութեան վերաբերող նիւթերը»¹⁵: 60-70ական թուականներուն էր քուրու թափ կը ստանար այդ աշխատանքը:

Գերմանական բանահիւսութիւնը մոռացութեանէ փրկուեցաւ շընորհիւ գերմանացի վիպատաշտներու ջանքերուն, անցեալ դարուն ընթացքին: Թէ ան ծանօթ էր հայկական շընանակներուն՝ 1860-70ին, այս մասին որեւէ փաստ չկայ:

Այս բոլորը կ'առաջնորդէ մտածելու, թէ մինչ բանահիւսական այդ նիւթերը նոր երեւան եկած էին իրենց բնիկ երկիրներուն մէջ, կարելի չէր սպասել որ Սրուսանձտեանց ծանօթ լլլար անոնց: Շօշափելի փաստ չունինք այդ մասին¹⁶:

Եթէ, ինչպէս տեսանք, աղքային դիւցազնավէպի մը հետքն իսկ յայոնի դարձած չէր, չենք կրնար պնդել որ Սրուսանձտեանց «վճռեց թողնել գրաւոր աղբիւները...»: Մեր կարծիքով ան դիրքեռ մէջ չէ փնտած գրեցազնավէպը: Այդ ժամանակ տակաւին յատակ չէին դիւցազնավէպի, առասպելի, վիպական երգի, զրոյցի, աւանդութեան եւ այլ համկացութիւնները: 1850ին, բանասէր Մկրտիչ Էմինի իրողութիւն կը համարէր «վէպերի մի ամբողջ շրմանի գոյութիւնը հեթանու Հայստանում»¹⁷: Առաւել եւս, ան կ'ենթադրէր որ «բոլոր Հայկագութեաց հարսութեան պատմութիւնը մինչեւ Ալեքսանդր Մհերը պահպանուած է» մտածաների մէջ, որոնք հաւանաբար նման էին Շահ-Նամէին»¹⁸: Էմինին կը ճայնակցէր, նոյն թուականին եւ անկախ կերպով, զ. Ղեւոնդ Ալիշան»¹⁹: Ուրեմն դիւցազնավէպը դըտնուած կը համարուէր²⁰, թէեւ գրքային վիճակի մէջ: Արուսանձտեանց, չգոհանաբոլ իրերու այս վիճակով, փոքրեց քալել այլ ուղիներէ եւ ըստեցաւ կենդանի դիւցազնավէպը պտնելու աշխատանքին:

Թէեւ ընդունելի է, որ ան դիւցազնավէպէն դրուազներ ու հատուածներ գրի առած լլլար²¹ կրպոյին հանդիսավէպէն առաջ, սակայն այս

15. V. PROPP, El epos heroico ruso, t. I, Madrid, 1983, 25.

Ա6. Սրուսանձտեանց տեղ մը կը խօսի Հոմերոսի եւ Վիդիլիոսի մասին (Աշ. աշխ., 30) եւ այս մէկը իր միանք նկատողութիւնն է օտար դիւցազներդութեանց մասն: Եւ, ինչպէս յայոնն է, անոնց գործերը Բարզմանուած են հայերէնի Միկթարեաններու կողմէ: Բնականաբար, ասոնք «գրքաբնոյթ» դիւցազներդութիւններ էին:

17. ԳԻՒԳՈՐԵԱՆ ԳՐ., Հայ ժողովրդական բանահիւսութիւն, Երեւան, 1981, 39:

Ա8. Նայթ, 74:

19. Նայթ, 75:

20. Յետուարարին այդ վիպական շարքին դիւցազնավէպային բնորդը հերքած են բոլոր բանասէրները (Ա. Արեգան, Գ. Խալաթեան մա. ուղիւնելու):

21. Սաստմիցի Դաւիթ, Ֆ. աշխ., 5:

մասին բացորոշ տուեալներ չունինք: «Երեք տարի հետամուտ» ըլլալը եւ մէկը չպահելը «որ ամբողջովին գիտենար» վէպը, բաւարար նշաններ չեն մեղ լիովին համոզելու համար այս կապակցութեամբ, որքան ալ Սրուանձտեանցի երկիրակալից վերաբերումը ժողովրդական բառ ու բանի իւրաքանչիւր մասունքի հանդէպ կարեւոր բարենիշ մը ըլլայ: Այսուհանդերձ, եթէ կատարուած են - տրուն մասին ինք լը-ուութեամբ կ'անցնի -, ո՞ւր են այդ գրառումները:

Ինչպէս կը տեսնենք, գրաւոր աղբիւրները Սրուանձտեանցի օ-ժանդակները չէին: Դառնանք բերանացի աղբիւրներուն:

Մինչեւ 1866, ինչպէս կիմանանք իր կիմատգրութենէն, Գարեգին Վլդ. Սրուանձտեանց ապրած էշ Վանի շրջանը, ուր ծնած է 1840ին: Այդ թուականին կը նշանակուի Կարենց ուսումնարաններու լիազօր տեսուչ: Իսկ 1870ին կը սկսի դիցաղնավէպին վնասուուցը, իր իսկ հաւաստիացումով - Քերեք տարի» -, որ յաջողութեամբ կը պսակ-ուի 1873ին:

Կրնանք ենթադրել, որ Սրուանձտեանց դիցաղնավէպի մասին լսած ըլլայ իր մանկութեան տարիներուն կամ 1857-1868ին՝ Վանի մէջ հրապարակալին գործումնէութեան շրջանին: Բայց հոս կը ծագի հարցականը. ինչո՞ւ 1870ին սկսաւ: Եթէ մինչ այդ առիթ ունեցած էր բանահաւաքչական սուածին քայլերը տալու, մասնաւոր պատճառ մը չունէր յետաձգելու համար այդ մասնակի հարցին հետապնդումը, որ ի վերջոյ բանահաւաքչական ընդհանուր ծիրին մէջ կը մտնէր:

Միւս կողմէ, վարեկի է ենթադրել որ Սրուանձտեանց 1870ին լսած ըլլայ դիցաղնավէպի մասին եւ անմիջապէս սկիզբ տուած տենտ-դագին որոնումի: Այս պարագան, որ մեղի հաւանական կը թուի, առկախ կը ձգէ սական ուրիշ հարցական մը. ինչո՞ւ ան չի յար-ներ տեղեկատու աղբիւրը: Իր երկրին մէջ, Սրուանձտեանց միշտ կը նշէ աղբիւրներու կամ օժանդակ անհատներու անունները²², Ֆրիմն միջնորդներն անգամ, ինչպէս Օհան վարդապետի պարագային:

Իրենու եղբակացութիւն, կրնանք ըսել թէ այս հարցին վրայ թե-րեւս որոշ լոյս մը սփռեն Երեսանի Ե. Զարենցի անուան գրականու-թեան եւ արտևեստի թանգարանի Գ. Սրուանձտեանցի դիւանի վեր-ջին տարիներուն ստացած ճախ նիւթերը, որոնց մէջ գուցէ գտնուին նամակները կամ այլ գրութիւններ, որոնք առընչուին հայ միապատի-տութեան պատմութեան այս հետաքրքրական դրուագին:

ՎԱՐԴԱՆ ՄԱՏԹԵՈՍԻՆ